

Յորժամ ի տիս ամսաբանի խնդակամ  
Հասի կյրափ՝ ընդ զօրութիւն իմ վատահ,  
Ոչ զրացի մէ կրանք մարդոյ զիտասահ,  
Մեկնին անդարձ, յայնժամ կացի եւս անշահ:  
Ո, յի ինչ չըեկ աւուրբ աշնան եկին փոյթ,  
Ցորժամ մշակն յիւր ի վասուակ յար ճգնի,  
Զատոր ցորեան իւր ճամբարել թարթափի,  
Ո՞հ, ես մրայն մնացի կարօտ պարենի:  
Ահա այսպէս ի վիշտ ի ցաւո անդադար  
Տերեւաթափ յիմ ծերութեան անողոք  
Չմերայնիս ցուրտ ի դամբան ես կարօտ  
Կամ, ոհ, չուտո, անապաւէն եւ անոր:  
Ուսո՞ աէր իմ, զթիւ աւուրցո բանի օն  
Զի բաց թողից զիմ բնութիւն բարձրայօն  
Կառեալ բացից աղիսդրմէ գառնապէս  
Եւ հաշուեցից զաւաղ մնացո բանի օն:

Ս. Գ.

## ԷԳՈՒԱՐՏ ԳԵՒԼՈՒՔ

Եւրոպական թերթերն կը գուժեն թէ, Հայագէտ եւ Հայա-  
սէր Պ. Ե. Գիւլօրիէ՛ հանրածանօթ գիտնական Գաղղիացի մա-  
տենագիրն, անցեալ Գեկտեմբեր ամսոյ 42/24 ին վախճանել է  
ի Փարիզ:

Պ. Գիւլօրիէ՛ Գաղղիայ Գեղարուեստից Ակադեմիայի անդամ  
ընտրուելով 1864 ին, Հայկական ուսմանց պատուաւոր ներկա-  
յացուցիչն հանդիսացած էր ի Գաղղիա, եւ Հայ Պատմագրաց  
Նարքին գաղղիերէն երկհատոր ընդարձակ հրատարակութեանը  
գործակցութեամբը, Խաչակրութեանց արեւելեան պատմագրաց  
մեծ Հաւաքածոյ քն յաջողութեամբ ի գլուխ հանելու գործոյն՝  
թանկագին աշխատակցութիւն մ' ունեցած, ինչպէս նաեւ Գաղ-  
ղիոյ արտաքին գործոց գիւանատան հին պաշտօնագրերէն՝ մեր  
Աւետիք Պատրիարքին Երկաթեայ Գիմակաւորն լինելու հաւա-  
նականութիւնը զօրացնող վաւերական վկայութիւններ գուրս  
բերելու եւ ի լոյս ընծայելու հետամուտ գտնուած է, մինչեւ  
իսկ իւր հայկական գրականութեան ուսմունքը կատարելագոր-  
ծելոյ համար էջմիածնայ թանգարանէն ինչ ինչ պատմական  
գրեանք եւ հայկական ձայնագրութեան խաղերուն վրայօք

ընդարձակ տեղեկութիւնք խնդրած լինելով, սոյն գրեանքն առ ինքն յուղարկուելոյն առթիւը Վեհափառ Հայրապետին յստուկ օրհնութեան մի կոնդակին եւս արժանացած էր, ի նշան բարձր գոհունակութեան զիւր վաստակոցն:

¶. Դիւլօրիէ վերջին ժամանակներս Փարիզու արեւելեան կենացանի լեզուաց Գալրանոցին մէջ՝ արդի Հայերէն լեզուի ուսումը կաւանդէր, եւ ամբողջ Գաղղիոյ մէջ այժմ ինքն էր միայն որ Հայկական գրականութեամբը կըզբաղէր:

Աւստի եւ իւր մահը, որ գատարկութիւն մ' կթողու Գաղղիոյ Հայկական ուսմանց գիտութեանը մէջ ցաւալի կորուստ մի է մանաւանդ մեզ Հայոց Համար, ոյց սրտից մէջ քաղցր յիշատակ եւ երախտագիտական անջինջ զգացում մի կըթողու, ի նպաստ եւ ի պարձանս մեր ազգային գրականութեան՝ իւր մատուցած անգնահատելի եւ արժանաւոր ծառայութեամբքը, որք իւր անուան փառքն եղած են բովանդակ աշխարհի առաջ:

Ոյն ծառը Վաղարշապատու օրիորդաց վարժարանի աշակերտուհեաց կողմանէ կարդացուեցաւ Վեհարանում ի ներկայութեան Եղիշ Վեհափառ Հայրապետին մեջ Հնորհաւորութիւն մեծափառ Տօնի Շնորհաւորութեան Վրիստոսի:

### ՄԵՐ ՔԱՂՅԱԿ ՅԱՌ ՀԱՌ ՅԹ

ՄԵՐ ՀՆԱՎԱՐԵՒ ԲԱՐԵՐԱՐ:

Աշակերտներս շատ ենք սիրում կիւրակէ և առն օրերը անհամբեր սպասումնք, թէ երբ շարաթուան աշխատութիւնից յետոյ պէտքէ հետեւ եօմներորդ օրը, որ մենք ձգենք զիւր և գաս և հանգստանանք, Բայց եթէ իւնանաք Հայր, թէ ինչպէս սրտատրոփ սպասումնք այն անհատական օրերին, երբ ոչ միայն հանգստանումնք, այլև հասնում մեր սրտի բաղձանքին, Գիտէք, ի՞նչպիսի բաղձանք են դոքա, զիտէք, ի՞նչ օրերի համար եմ ասում, Ոչ, այդ օրերը շատ չեն, այդ երջանկութիւնը ամենքի համար չէ, այդ օրերը տարուան մէջ սակաւթիւ են, այդ երջանկութիւնը պահուած է միայն Սուրբ Էջմիածնի հովանեաց ներքոյ գտնուած մանուկ սերնդի համար, Այդ պյն օրերն են, որոնք մեզ արժանացնումն մանկութեան Բարեկամ, մանուկներին սիրող, մանուկների ապագան լուսաւոր առնող Բարեկամիդներկայութեանն ու օրհնութեանը:

Այդ օրերից մէկն է այսօր: